AZTAG
JOURNAL ARMÉNIEN
B. P. 587
BEYROUTH, Liban

Directeur - Propriétaire
HAIG BALIAN

ԳԻՆԸ
ՍԻՐԻԱ տար. 425, վեցամսեայ 225 Ս. Դ.
ԱՐՏԱՔԻՆ տարի 6, վեցամսեայ 4 ոսկի
Տնօրէն - խմբագիր՝ ՀԱՅԿ ՊԱԼԵԱՆ

ԱԶԳԱՏԱԿ

ازتاك
جريدة سياسية ادبية اقتصادية حرة

ԵՐԿՕՐԵԱՅ ՀԱՅԱԹԵՐԹ
ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ԹԱՓԱԹ ԴԵԿՏԵՄԲԵՐ 12 1931
ԶԵՌՔԷ ՀԱՍՍ 3.50 Ս.Դ.

Ե. ՏԱՐԻ | Ամէն առաքում պէտք է բերել թերթիս տնօրէնին հասցէին | ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԵՐԵՔՇԱԲԹԻ, ՀԻՆԳՇԱԲԹԻ ԵՒ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԸ | Չհրատարակուած ձեռագիրներ եւ չեն վերադարձուիր | Թիւ 100 (545)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍԻՒՐԻԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ

Ամսոյս 20ին տեղի պիտի ունենան Սիւրիական ընտրութիւնները, համաձայն Բարձր Գոմիսէր Պ. Փոնսօի պաշտօնական յայտարարութեան։ Սիւրիոյ առժամեայ վարչական խորհուրդը արդէն պատրաստած է ընտրական աշխատանքներու մանրամասնութիւնները և տեղեկացուցած բոլոր շրջաններուն։

Սովորական ընտրութիւն մը չէ սակայն այս անգամուանը։ յառաջիկայ երեսփոխանական ժողովէն բխելիք կառավարութիւնը լիազօրութիւն պիտի ունենայ ուղղակի բանակցութիւններ վարելու Ֆրանսական կառավարութեան ներկայացուցիչին հետ և ստորագրելու Ֆրանքօ-Սիւրիական դաշնագիրը։ Այդ կարևոր հանգամանքն էր որ ցարդ այնքան դժուարութեանց և ձգձգումներու մատնեց ընտրութիւնը և ազգայնականներու և Ֆրանսայի միջև համագործակցութիւնը անկարելի դարձուց։ Բարձր Գոմիսէր Պ. Փոնսօի ջանքերը երեք տարիէ ի վեր, հակացողութեան լեզու մը գտնելու համար Սիւրիացի ազգայնականներու հետ, անյաջող մնացին։ Վերջին փորձն է այս։ եթէ ընտրութիւնները վերջանան ի նպաստ ազգայնականներու, Ֆրանսայի մշակած դաշնագրութեան հիմունքները դիւրաւ պիտի չընդունուին։ Ազգայնականները կ'ուզեն բացարձակ անկախութիւն, ճիշդ յար և նման Իրագի, մինչդեռ Ֆրանսան վեց առանձին յօդուածներով կարգ մը առանձնաշնորհումներ կ'ուզէ ունենալ արդի հովանաւորեալ երկրին մէջ։

Վերջապէս երկար և փիճելի խնդիրներ կան, որոնց լուծումը կախեալ է ընտրութեանց արդիւնքէն։ Ուզենք չուզենք սակայն, այդ վէճերու մասնակից պիտի ըլլանք նաև մենք, մեզի շնորհուած քաղաքացիական պարտականութեան պատճառաւ։ Սիւրիական խորհրդարանին մէջ չորս աթոռներ յատկացուած են հայ երեսփոխաններուն։ Հայ քաղաքացիներ, որոնք կարևոր թիւ մը կը ներկայացնեն մանաւանդ Հալէպի շրջանին մէջ, պիտի մասնակցին ընտրութեան և որոշ դեր մը պիտի ունենան արդիւնքին վրայ։ Ոչ ձեռնպահ կրնանք մնալ և ոչ ալ հրաժարիլ այդ իրաւունքէն։ Եւ նման մտածում մը արդէն չենք կրնար ունենալ, քանի որ այնքան կարևոր և պատասխանատու գործ մը պիտի կատարէ յառաջիկայ երեսփոխանական ժողովը, դաշնագրութեան պայմանները պիտի ուսումնասիրէ և վերջ պիտի դնէ հովանաւորութեան։

Շատ փափուկ է մեր դիրքը։ Ընտրական պայքարին մասնակցող կողմերը պիտի ուզեն որ ի նպաստ իրենց ազատվեն հայ ընտրողներու քուէները։ Հակառակ պարագային մէկը կամ միւսը պիտի գտնենք մեր դէմ։

Անխուսափելի ըլլալով հանդերձ այս պարագան, մեր լրջախոհութենէն կախուած է այդ հակահայ պայքարի նուազ կամ սաստիկ ըլլալը։ Նախ որպէս քաղաքացիներ, հեռու ենք մասնաւոր նկատումներէ և առանձին քաղաքականութենէ։ Այս հայրենիքի օգուտն ու շահը հաւասարապէս կը շահագրգռէ մեզ։ Կ'ուզենք որ Սիւրիան օժտուի իրապէս հայրենասէր երեսփոխաններով, որոնք երկիրը առաջնորդեն անկախութեան եւ մշակեն անխտրական օրէնքներ։ Կը փափաքինք որ Ֆրանսայի հետ կնքուելիք դաշնագիրը չմոռնայ փոքրամասնութեանց իրաւունքներու պաշտպանութիւնը։

Հետևաբար, պարտաւոր ենք կշռել և չափել մեր քուէները, նախ քան քուէատուփ մօտենալը։ Մանաւանդ մեր հայ երեսփոխանները պէտք է ընտրենք քաղաքական որոշ հակակացողութիւն և դատարակութիւն ունեցող ազգայիններէ։ Մարդոց նիւթական դիրքէն պէտք չէ խաբուիլ։ Էականը քաղաքական ու ազգային ըմբռնումներն են։ Պէտք չէ բնաւ մոռնալ որ խնդրոյ առարկայ է հովանաւորութեան վերացումը և ընտրելիք երեսփոխաններն են որ պիտի պատրաստեն դաշնագրի հիմունքները, կամ առնուազն այդ դաշնագիրը պիտի պատշաճեցնեն երկրի շահերուն։ Եթէ այդ աթոռներուն վրայ բազմած են որոշ տեսակէտ և ըմբռնում չունեցող կամ քաղաքական կրթութենէ զուրկ հայեր, ի հարկէ պիտի չի կրնան պաշտպանել երկրի և մեր ժողովուրդի շահերը։

Միւս կողմէ, պէտք է աշխատինք որ մեր քուէները կեդրոնանան Սիւրիոյ շահերուն հաւատարիմ թեկնածուներու վրայ։ պէտք չունինք այս կամ այն հոսանքին կամ կողմերուն հետ միանալու։ գործածենք ուղղակի մեր դատողութիւնները եւ ջանանք յարմարագոյնները ընտրելու։ Մէկ կամ միւս կողմը բռնել ազգովին, կրնայ անպատեհութիւններ յառաջացնել եւ վնասել մեր շահերուն։

Կը պահանջուի մեր ազգայիններէն շատ հեռատես ըլլալ և չմոռնալ որ շատ փափուկ կացութեան մը առջև կը գտնուին։ Պէտք չէ մոռնալ այն իրողութիւնը, որ թէև շատ հաճելի չի թուիր ոմանց, թէ՝ շատ ժամանակ ապագային հովանաւորութիւնը պիտի վերնայ այս երկիրներէն։ Ժամանակի անխուսափելի պահանջն ու վճիռն է այս։ Մենք ալ, որպէս հաւատարիմ քաղաքացիները այս երկիրներուն, պարտաւոր ենք մեր ամբողջ ուժն ու կարողութիւնը ի սպաս դնելու այժմու հովանաւորեալ և վաղուան անկախ երկիրներու քաղաքական ու տնտեսական զարգացման դժուարին գործին։ Ընդայրական համագործակցութեամբ և անկեղծ սիրով պիտի միացնենք մեր բազուկները տեղացի բոլոր տարրերու բազուկներուն, ակօս մը աւելի բանալու համար հիւրընկալ սիրելի հայրենիքի կուշտին վրայ։

Սիւրիացի ազնիւ ժողովուրդը պէտք է վստահ ըլլայ որ Սիւրիոյ մէջ գտնուող հայութիւնը, միակամ և միասիրտ, այս միևնոյն մտածումն և ուղղութիւնը կը սնուցէ Սիւրիական հայրենիքին հանդէպ։ Ոչ մէկ մասնաւոր քաղաքականութիւն և նըպատակ կը հետապնդենք այս կերկրին հանդէպ։ Խաղաղութեան և անդորրութեան կարօտ ժողովուրդ մըն ենք և փարած ենք այս հողին պարտաճանաչ ու գիտակից քաղաքացիներու պէս։

Տա՛ր Աստուած որ չուշանար Սիւրիացի ժողովուրդի փափաքներուն պսակումը, ի շահ իր հայրենիքի բարգաւաճման և տպագային։

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ ԵՒ ՎԷՊԻԿՆԵՐ

«Նահատակ Գրագէտներու Բարեկամներ» ժառենաշարի 5րդ հատորը, որ վերջերս լոյս ածաւ Փարիզի մէջ, կը բովանդակէ թիւով 9 վէպիկներ և պատմուածքներ, որ «Կարմիր Ժամուցի» տոգանդաւոր հեղինակը, իր կենդանութեան, հրատարակած է զանազան պարբերականներու մէջ, դան ու ցրիւ։ «Նահատակ Գրագէտներու Բարեկամներ» հրատարակչական ընկերութիւնը հաւաքելով եղերաբախտ Արփիար Արփիարեանի յիշեալ գրուածքները և զանոնք հրատարակութեան տալով կորուստէ կը փրկէ գրական գոհարներ, որոնք անծանօթ պիտի մնային ժամանակակից նոր սերունդին։

Հատորին կցուած է կենսագրական տեղեկութիւններ ափոփոխ յառաջաբան մը փայլուն հրապարակագիր և տաղանդաւոր արձակագիր այս երբեմնի Հնչակեան գործիչի մասին, որ զոհ գնաց եղբայրասպան գնդակի։ Արփիար Արփիարեանի վրայ կը ծանրանային մեղադրանքներ, որոնք տակաւին մինչև այսօր ալ վերջնականապէս պարզուած չեն անայլա մտքի համար։

Ամէն պարագայի տակ խիստ ինքնատիպ և իր ժամանակի սեւեռնախյուսին դէմքերէն մին եղած է Արփիար Արփիարեան։ Ծնած է 1850 ին, ճամբորդութեան մը ընթացքին, Սամսունի մէջ, Ակնցի ընտանիքէ մը, որ կերթար հաստատուիլ Պոլիս, Օրթաղիւղի մէջ, ուր ալ Արփիար կը յաճախէ տեղւոյն Թարգմանչաց վարժարանը։ 1867ին կը մեկնի Վենետիկ, կը մտնէ Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանը, իբրև ուսուցիչ ունենալով Հ. Ղ. Ալիշան։ Քաջանօթ ֆրանսերէնի, իտալերէնի, հայերէնի և առհասարակ տիրացած հայ և օտար գրականութեանց, կը վերադառնայ Պոլիս։ Կ'ընտրուի Ազգ. բեսփոխան, կը նպաստէ Աւարատեան Ընկերութեան կազմութեան, կ'աշխատակցի Գրիգոր Աւծրունիի Թիֆլիսի մէջ հիմնած ՄՇԱԿ թերթին 1878-1889 թուականներուն, ՀԱՅԿԱԿ կեղծ անունի տակ, կ'աշխատակցի այլ պարբերականներու, կը կատարէ գրական նախափորձեր, կը հաստատէ գրական գոյակցութիւն, 1889 թուին կը մտնէ Հնչակեան կուսակցութեան մէջ, կը ձերբակալուի 1890 թուին, ազատ արձակուելէ ետք 1891 թուին կը հիմնէ Յովհաննէս Շանանդարի հետ ՀԱՅՐԵՆԻՔ օրաթերթը, որ կոչուած էր զեկավարելու Պոլսոյ յառաջադէմ հայ երիտասարդութիւնը։

Իբրև հրապարակագիր, իրազեկ և ըմբռնող գրիչ մըն է Արփիար, ձաղկելու և յարձակուելու չնչին նկարագրով։ Մանաւանդ Ամիրանեանը սարսափի մատնուած էին իրմէ և ամէն միջոցի առջև կանգ չառին լռեցնելու համար զինք։ Պոլսոյ Գազար Ալիի 1895 Սեպտ. 18ի ցոյցէն ետք կը փախչի արտասահման, 1896 1901 կապրի Լոնտոն ուր կը վարէ Հնչակեան կուսակցութեան գործերը և կը խմբագրէ ՆՈՐ ԿԵԱՆՔ և ՄԱՐՏ թերթերը։ Կուսակցութենէն հրաժարելով կը մտնէ Վերակազմեալներու մէջ, կը թողու Լոնտոն, պահ մը Փարիզ և Վենետիկ ապրելէ ետք, կանցնի Դահրէք, ուր ալ, յաջորդաբար վարելէ յետոյ շարք մը անոյշ պարբերաթերթերու խմբագրութիւնը, կ'իյնայ, երեկոյ մը, 1907ին, ահաբեկիչի մը յաջորդական գնդակներու հարուածներուն տակ։

Ա. Արփիարեան արևմտահայութեան առաջնակարգ արձակագիրներէն է. Գրիգոր Զօրապին հաւասար, ու անկէ ալ բարձր, զեղուն-թեամբ և բարախուն սրտով ջերմութիւն [illegible] իր քաջալոր գրուածքներուն մէջ։

Հատորը որ հրատարակած է «Նահատակ Գրագէտներու Բարեկամներ» ժառենաշարը, կ'ամփոփէ երկու կարգի կոտրներ, երգիծական և վիպական։ Հարկ է դիտել տալ, թէ սուր երգիծանքը որ Արփիարեանի գրչի յատկանիշներէն մէկն է, ոչինչ ունի ընդհանուր այն զաւեշտական ըմբռնումի հետ, որ տիրապետող է այս անուան տակ։ Արփիարի խորաթափանց միտքը և սուր գրիչը ընդունակ են խայթելու սաստիկ ուժգնութեամբ, բայց այդ պիտի ձեւով, որ ամէն պաշտպանութիւն անզօր կը դարձնէ։ Երգիծական այս կարգին կը պատկանին հետեւեալ կտորները. Օրենեալ Գեղգասան, Հանոյքի Համար, Աւուեսանանոցս Գայցող Կովկասցիներ, Ազգիս Բարեւարներ որոնք այսօր ալ կրնան համարել որպէս խիստ այժմեական գրուածքներ ուր ձաղկուած են մեր ոչ ազգային դատ. հակազգային հոգեբանութիւնը իրենց ազգայնական ստրկամտութիւնը, հայցնելով այն ծիծաղելի յատկութիւնները։

Մնացեալները նուիրուած են առաւելապէս հայ ժողովրդական խաւերու կենցաղին նկարագրութեան։ Մանաւանդ գրչարն ու ուսուցիչը, այս երկու չարքաշ արարքները, որոնք հայ տպագրութեան և մտաւոր կեանքի տեսակ մը հիմնական սիներ կը կազմեն։

Առանձնապէս վէպիկներէն խիստ արժեքաւոր են, «Հոգու Ջուրակ»ը և «Ասկէ Ապրլան» ուր գեղագիտական ճաշակը գրուածքին՝ հրաշալի օրէն ներդաշնակուած է նիւթին, գործող անձերու հոգեբանութեան։ Առանց յուզումի կարելի չէ կարդալ Արփիարեան, երբ կը նկարագրէ կեանքի դժբախտները, քանի մը հատուոտ նախադասութիւններով։ Արփիարեանի նկարագրած դժբախտները ճակատագրէ կայծակնահար զարնուածներ չեն, որոնք իրենց ցուցական բնոյթով ամենուն յայտնի են, ոչ, անոնք առհասարակ լռակի մինչև, ողբերգութիւնը իրենց հոգու մէջ ապրողներ են։ Աչխարհ լուռ է անոնց մասին և քարտիր։

Բանիներ Ցեսայ փոքրիկ պատմուածքը, որով կուզենք վերջացնել այս մէկ քանի տողերը, հայ ուսուցչի դառնաղէտ ապագան է։ անոր յոգնաբեկ կեանքը և դժան տեսակ զարգացման դժուարին գործին։ Ցեղայրական համագործակցութեամբ և անկեղծ սիրով պիտի միացնենք մեր բազուկները տեղացի բոլոր տարրերու բազուկներուն, ակօս մը աւելի բանալու համար հիւրընկալ սիրելի հայրենիքի կուշտին վրայ։

Սիւրիացի ազնիւ ժողովուրդը պէտք է վստահ ըլլայ որ Սիւրիոյ մէջ գտնուող հայութիւնը, միակամ և միասիրտ, այս միևնոյն մտածումն և ուղղութիւնը կը սնուցէ Սիւրիական հայրենիքին հանդէպ։ Ոչ մէկ մասնաւոր քաղաքականութիւն և նըպատակ կը հետապնդենք այս կերկրին հանդէպ։ Խաղաղութեան և անդորրութեան կարօտ ժողովուրդ մըն ենք և փարած ենք այս հողին պարտաճանաչ ու գիտակից քաղաքացիներու պէս։

Տա՛ր Աստուած որ չուշանար Սիւրիացի ժողովուրդի փափաքներուն պսակումը, ի շահ իր հայրենիքի բարգաւաճման և տպագային։

ՔՐՈՆԻԿ

ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Այսօր մեր Քրոնիկը կը սկսինք պզտիկ պատմութիւնով մը։ — 1868ին Ճարոն, արդիացումի ճամբուն մէջ մտած, հինական բարեփոխումի մը կ'ուզէր ենթարկել բանակին կազմակերպութիւնը, հեռանալով քաղաքակիրթ ազգերու օրինակին։ Քիօ-Սաի, նշանաւոր Ճարոն ծաղրանկարիչը յարձակեցաւ այդ բարենորոգումին դէմ, և զայն իր աղէտք ներկայացուց։ Գծեց Ճարոնցի Ֆրանսական տարազով զինուոր, և անոր տակ գրեց։ «Այսպէս փնացան հին ազգեր, պատռուած իրենց ամենավաս թշնամիին, խղճմտակրթութիւնին»։ Թէպէտ Միքատոն բանտարկել տուաւ Քիօ-Սաին, թէպէտ Ճարոնական բանակը այդ նոր կազմակերպութեան ընորհիւ հսկայ ոյժի մը վերածուեցաւ, այսու հանդերձ Քիօ-Սաին վերոյիշեալ նախադասութիւնը մերթ ընդ մերթ իր վրայ հրաւիրեց նոյն իսկ ամենալարջ խորհողներու ուշադրութիւնը։ Կ'արժէ, որ պահ մը անդրադառնանք անոր ակնարկած քաղաքակրթութեան, որ իրականը չէ, և ո՛չ անհրաժեշտը, այլ անոր ծաղրանկարը, արտաքին կերպարանքով, դրսերևոյթով հանդունատիպ իրականին։ Ընդունինք, թէ անհատներու պէս քաղաքակրթութիւններն, ընկերական եւ բարոյական սկզբունքներն ալ կըրնան ունենալ իրենց ծաղրանկարները իրականին մէջ, ու թուզթի վրայ։

Անդարդ չէ՞ [illegible], թէ մանաւանդ մեր օրերուն, սկզբունքները կը նմանին գոհարեղէններու։ Իրականները, թանկագին գոհարեղէններու պէս կը պահուին դրամարկղերու և բանարաններու խորը, եւ կեղծ գոհարեղէններն են, որ նախապատուութիւն չտան ի տիկիններու և օրիորդներու կուրծքին ու վզերուն վրայ։ Քաղաքակրթութեան գործածութիւնն ալ հետեւած է նոյն սխալէն։ ոչ միայն հասարակ ժողովուրդին, այլ և կայսրերու, նախագահներու, թագաւորներու, դիւանագէտներու և զբաղեալներու կուրծքին խորն ու կենցաղին մէջ։ Եւ արդի քաղաքակրթութիւնը (civilisation) շատ մեծ տարբերութիւն մը չ'ներկայացներ ֆրանկախտէն, և կերպով մը եղած է ընդհանրացած syphilisation։

Մեր արդի քաղաքակրթութեան օրերուն մարդկային գործերէն բացակայած կը թուին ըլլալ ազնուութիւնն ու պատուաւորութիւնը, և անհատներ ու պետութիւններ տնտեսական և քաղաքական ասպարէզի մէջ կը դրժեն իրենց խոստումները, կ'ուրանան իրենց յանձնառութիւններն ու ստորագրութիւնները։ Անցեալ սեպտեմբերին, սթերլինի անկումին առթիւ «պետութիւններու անբարոյականութիւն» վերնագրով յօդուած մը գրեց փարիզեան Թերթ մը։ Խաբելը, ստելը, չանազործելը կարծես մենաշնորհն եղած ըլլար արդի քաղաքակրթութեան։ Անհատները պետութիւններու օրինակին է որ կը հետեւին այս մարդին մէջ։ Եւ չը մոռնալ, թէ քաղաքակրթութիւնը խարխսիը կը կազմէ պետութիւններու քաղաքականութեան և անհատներու կենցաղին։ Հետևաբար և երկուքին ալ կեանքը իրական ցոլացումը կ'ըլլայ այդ քաղաքակրթութեան։

Իրաւ է այդ քաղաքակրթութեան շնորհիւ զգեստ ու ապրելակերպ փոխուած, սրբագրուած են, բայց այդ արտաքին բարեշրջութեան խորը աւելի ապականած են հոգիները։ Ցիսուն կամ հարիւր տարի առաջ մարդիկ օպիվար կը հագնէին, գոնէ Արևելքի մէջ, եւ դեռ ենթակայ չէին արդի քաղաքակրթութեան սեղմումներուն, կապկումներուն, բայց հոգիին աւելի բարձր էր և խղճմտանքին աւելի մաքուր։ Մարդիկ այն ատեն առանց մուրհակի և ստորագրութեան խոշոր գումարներ կը վստահէին մէկ մէկու, նոյն իսկ հաստակ ջրեպանները, և մէկուն մարքէն չէր անցներ չարաչար գործածել վստահութիւնը, և ուրանալ իր պարտքը։ Թիւրքին ըսեղծած մեծ ջարդերը աւելի ու աւելի ստուարացան այդ կապկուած քաղաքակրթութեան օրերուն։ Վստահութեան գեղծումը. առևտրական խարդախութիւնը, կեղծ սնանկութիւնները միասին քայլերի պարուած քաղաքակրթութեան հետ։

Այդ քաղաքակրթիւնը։ դատարաններու, դատաւորներու ու փաստաբաններու չատցուց, բայց ոճիրն ու զորութիւնները, գոնէ քաղաքներու մէջ, երբեմն հազուագէպ, յանախակի, ամենօրեայ գործերու կարգը անցան։ Եւ չկայ անհատական և ընկերական չարիք, որ շատցած չըլլայ ոստիկանական կազմակերպութիւններու ստուարացումին հետ։ Նոյն իսկ հիւանդութեան տեսակները չատցան բժիշկներու թիւին, և դեղերու ցուցակներուն աճումներուն համեմատութեամբ։ Մեր արդի քաղաքակրթութիւնը չէ՞ միթէ որ օրէ օր աւելի ոճրագործային կ'ընէ պատերազմը և աւելի մահափիւռ, իր թունաւոր կաղերովն ու ռումբերով։ Մեր արդի քաղաքակրթութիւնը չէ՞ որ թոյլատրեց ջէմալականներուն, ոստիւ նաւի մը վրայ պանդել ճանիկեան մը, և անկէ յափշտակել Աբիկեան մը։ Արդի քաղաքակրթութիւնը չէ՞ որ կուլ տալ կուտայ աւազակաբարոյ թիւրքերուն, երկու միլիոն հայերու դարերէ ի վեր դիզած հարստութիւնն ու կալուածները։ Արդի քաղաքակրութիւնը չէ՞ որ Օննիկի սպանիչ ճապարի մը ապատ կը պըտրտցնէ Հալէպի մէջ, փոխանակ կախաղանին վրայ ճօճելու։ Չէ՞ մի որ երեսփոխաններ մաքսանենգութեամբ կը զբաղին ի մեաս երկրի յաներուն, որոնց պաշտպանութիւնը յանձնուած է այդ նոյն երեսփոխաններուն։ Չէ՞ մի որ կառավարական ժողովներ ներում կը շնորհեն satyreներու, գողերու եւ դրամաշորթներու, և աքսորանքի կը դատապարտեն [illegible]ութեան համար կռուողները։ Եւ միթէ արդի քաղաքակրթութիւնը չէ՞ որ Կիլիկիան յանձնեց Բէմալականներուն, հակառակ ազգային ու միջազգային հակացողութեան, եւ աննախընթաց աքսորանքի դատապարտեց արտէն զարնուած հայութիւնը։ Դեռ ո՞ր մէկն ըսենք։ Այս բոլոր իրողութիւններու բնաւորին ստորոտը պէտք է գրենք Քիօ-Սաիի բառերը. «Այսպէս փնացան հին ազգեր, պատռուած իրենց ամենավաս թշնամիին, խղճմտակրթութիւնին»։

Այս տողերը գրելով նպատակ չ'ունինք հրաւիրելու մարդկութիւնը նահանջելու դէպի ետ, դէպի բարբարոս ժամանակները։ Ո՛չ։ Մեր նպատակն է մատնանշել սա իրողութիւնը, թէ պարտած կեանքը չհամապատասխաներ քարոզուած սկզբունքին, իբր թէ անհաշտ թշնամիներ եղած ըլլային երկուքը։ Մենք կ'ուզենք, որ քաղաքակրթիւը իրականանայ կեանքի մէջ, մենք կ'ուզենք, որ պետութիւններ իրենց խոստումներն ու ստորագրութիւնները յարգելու ազնուութիւնն ու քաջութիւնը ունենան, թէ իսկ անոնք ստանձնուած ըլլան մեզի պէս խորտակուած ազգերու հանդէպ, որ՝ անհատներ, յանձն այդ քաղաքակրթութեան, նախանախնդիր արժանապատուութեամբ մը վստահութիւն ներշնչեն ընկերային և առևտրական հրապարակի վրայ, եթէ չենք ուզեր, որ օր մը ափսոսանքով ոգեկոչենք տգիտութեան հին բարի օրերը։ Որովհետև արդի քաղաքակրթութեան գործադրած բարբարոսութիւնը, վատութիւնը, քաղաքական և ընկերային շնորհանութիւնը աւելի անհանդուրժելի են և ընդվզեցուցիչ, քան տգէտ բարբարոսութիւնը։ Որովհետև առաջինը կանխամտածուած, չափի ու ձևի բերուած, դիւանագիտական բարբարոսութիւն մըն է, մինչ երկրորդը յանկարծական պոռթկումի։ Եւ կանխամտածումով ոճրագործ մը օրէնքով աւելի դատապարտելի է, քան դիպուածով, ակամայորէն և պարագաներու հարկէն մղուած մարդասպանը։

ԴԻՏՈՂ

ՍՆԱՆԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՕՐԷՆՔԸ

Հետզհետէ բազմանալու վրայ են սնանկացողներու թիւը ըլլայ Սիւրիոյ մէջ, ըլլայ աշխարհի ամէն կողմը։ Մենք անցեալ շաբթու մէջ «Ակրարա»ի մէջ կարդացինք Պէյրութի վաճառականներու դժգոհութիւնը տեղական Խան Դատարաններու վերաբերմամբ, որոնք իբր թէ թեթև պատիժներ կը տնօրինեն սնանկացող վաճառականներուն։

Ճիշդ է որ սնանկութիւնները կը չատնան և պէտք չենք տեսնար պատճառներու մասին մանրամասնօս թուել։ Պատմական վիճակագրութիւններէն կ'իմանանք որ անցեալ տարուայ ընթացքին Պէյրութի մէջ 47 վաճառական, Դամասկոսի մէջ 12 և Հալէպի մէջ 8 վաճառականներ սնանկացեր են։ Այս տուայ թիւերը դեռ չունինք և եթէ հետևցնենք յառաջացած դժգոհութիւններէն, ըլլայ մամուլէն և ըլլայ վաճառականական Սենեակի բողոքներէն, կուգանք այն եզրակացութեան որ այս տարի աւելի չատ սնանկացողներ եղած պէտք է ըլլան։

Դատական հետապնդում և քանտարկութիւն ոչէ սնանկացողի մը համար։ Այս է հինէն իվեր գործադրուած պատժական օրէնքի տրամադրութիւնը։ Բայց արդեօք կը համապատասխանէ՞ հին օրէնքի տրամադրութիւնը նոր դարու, աւելի ճիշդը ներկայ տարիներու ընթացքին սնանկացողներուն համար։

Հարց մը կն է որ կարելի չէ թեթևօրէն անցնիլ և հապճեպ եզրակացութիւն հանել։ «Ակրար» թերթը խառն դատարաններու վճիռները խիստ չգտներ անանկացողներու համար։ Բայց չմոռնանք ըսելու որ դատարանը ոչէ վճիռ տալէն առաջ օրերով կը քննէ անանկացողի հաշիւները, նիւթական կարողութիւնը, բարոյական կացութիւնը և անկէ յետոյ կ'արձակէ իր վճիռը։ Պատժական օրէնքը իզօրու է բայց չմասնակցաստաներ այսօրուան տեղծուած կացութեան։ Ցանցաւորը ոչ անանկացող վաճառականն է և ոչ ալ անանկացող դրամատէրը, այլ բուն յանցաւորը կարելի է ըսել ամբողջ մարդկութիւնն է և կամ գոյգէ ժամանակը։

Համաշխարհային պատերազմէն առաջ անանկութիւններ չատ հազուադէպ կը պատահէին, այն պարզ պատճառաւ որ կեանքը, առևտուրը խաղաղ և բնականոն վիճակի մէջ կընթանային։ Ապրանքներու գիները տարիներով փոփոխութիւն չէին կրեր և եթէ պատահեր ալ չատ չնչին համեմատութեամբ։ Դրծունեայ մէկը, փոքրիկ դրամագլուխով կրնար չատ դիւրութեամբ առևտրական ասպարէզ ապահովել։

Պատերազմը եկաւ և ամէն կողմ ՄՕՐԱԹՕՐԵՕՄ հոչակուեցաւ։ Ոչ ոք կը ճանչնար իր պարքը։ Պատերազմը վերջացաւ և դատարանները սկսան լայնօրէն գործելու։ Դաշ դատաստան պանանջատէրերու և պարտատէրերու միջև։ Դրամական դատերը առաջին տեղը կը գրաւէին դատարաններու մէջ։ Հնչիւն ոսկի՝ տեղ թուղթ ոսկի կուզէին վճարել, ոսկի ֆրանքին տեղ թուղթ ֆրանք, հանգոյց մը որ դեռ մինչև այսօր կը չարունակուի իր բարդ կողմերով։ Մինթարական բան մը եթէ կար ան այ ոչխատանքի և վաճառականութեան զարգացումն էր։ Պարապ մարդ չկար և ամէն ոք կը շահէր։

Անանկութեան առաջին դրոչակը պարզեց Գերման ժողովուրդը իր անարժէք մարքերով։ Միլիոնաւոր դերմաններ որոնց խնայողութիւնը մարք էր՝ պահ դրուած դրամատուներու և կամ տուներու մէջ, ոչինչացան մէկ օրէն միւսը։ Ընդհանուր տագնապ և խուճապ կր տիրէր։ Այսպէս՝ վրայ հասաւ ֆրանքի անկումը։ Ֆրանսայի մէջ ալ կացութիւնը չափազանց յուսահատական էր երբ մէկ սթերլինը 250 ֆրանքի բարձրացաւ։ Առանց բացառութեան, բոլոր ժողովուրդներն ալ ունեցան դրամական անկումները և անոնց հետեւանքով եղած յաճախակի անանկութիւնները։ Դեռ ասկէ երեք տարի առաջ տեղի ունեցան Միացեալ Նահանգներու մէջ արժէթուղթերու անկումները որոնց ընդհանուր կորուստը 125 միլիառ տոլար կր հաշուեն։ Հազարներով դրամատուներ անանկացան և ցարդ ամեն օր երեք, չորս, հինգ դրամատուններ անանկ կը յայտարարուին, հակառակ անոր որ տոլարը դեռ կանգուն կը մնայ և արտասահմանէն գանձելի միլեառ տոլարներ ունին։ Եթէ պահ մը նկատենք որ տոլարը ինկաւ իր ոսկիի արժեքէն դարձեալ խուճապ պիտի ստեղծուի ամեն կողմ, մանաւանդ այն երկիրներու մէջ ուր տոլարով կը բռնեն իրենց հաշիւները։

Սիւրիոյ և Լիբանանի մէջ եղած անանկութիւնները այնքան ալ կաւոր տեղ չեն բռներ բաղդատմամբ Եւրոպական երկիրներու։ Ու կանխատեսուած այսինքն զեղծարարութեամբ անանկացողներ ալ չատ քիչ կր պատահին։ Ներկայիս անանկութիւնը ուէ վաճառականի մը հասար ժամուայ մը գործ է։ Որքան ալ ճարպիկ մէկը ըլլայ, որքան ալ պատուաւոր ըլլայ, երբ արտաքին աշխարհին կապած է իր գործառնութիւնները ենթակայ է միշտ անանկութեան։ Դիներու անկումի տեղի կունենայ և վաճառականը կը կորսնցնէ, դրամական անկումի դարձեալ կորուստ, գանձելի գումարներ ունի չէ կարող գանձել, դրամատուն մը կր սնանկանայ եւ այսպէս օրին մէկն ալ ինքը՝ վաճառականը կը սնանկանայ։

Կը կարծենք որ, պատժական օրէնքը որքան ալ հին ըլլայ, անոր գործադրութեան ձևը նոր է։ Այսինքն դատաւորները ուշեն չուզեն օրէնքիտ բամադրութիւնը կր յարմարցնեն ներկայիս ստեղծուած կացութեան, Համաձայն ենք որ զիտումնաւոր և զեղծարար սնանկացողներ ենթարկուին դատական ամենախիստ հետապնդումի, որոնք իրենց անհատական շահերուն համար ուրիշներու դժբաղդութեանը պատճառ կը դառնան։ Մենք չենք կրնար պահանջել դատաւորներէն որ միևնոյն խիստ վերաբերումը ունենան սնանկացող այն վաճառականին համար որը զոհն է արտաքին աշխարհի մէջ տեղի ունեցող փոփոխութիւններու։ Դատարանները որքան ալ տեղական հատատութիւններ ըլլան, բացարձակապէս չեն կարող ազդուիլ արտաքին միջամտութիւններէն։ Դատաւորները իրր հիմ կ'ածնեն օրէնքը՝ դրամատանութիւնը, խիղճ և ըստ այնմ վճիռ կ'արձակեն։

Գ. ՍԱԶՃԵԱՆ

ՈՐԲԵՐՈՒ ԿԻՐԱԿԷՆ

Որբերու Կիրակի՝ առ թիւ անցած կիրակի օր Կարօեան Սրբազանի խօսած ճառին ամփոփումը։—

Դեկտ. ամսոյ առաջին Կիրակէն «Ոսկեղէն Կանոնի» Կիրակէ կոչուած է։ Հարներէն, իսկ «Որբերու Կիրակէ» կոչուած է մերիներէն։ Երկու կոչումներն ալ նոյն նշանակութիւնը ունին, որ է, այդ օրը մասնաւոր օգնութիւն մը ընծայել կարօտեալներուն։ Մեր մէջ ո՞վ է միչտ ամենէն կարօտեալը, եթէ ոչ ծնողազուրկ, անտէր ու անտիրական որբուկը, ուստի անոր օգնութեան նուիրուած է այդ օրը։

Ո՞վ այսպէս կարգադրեց։ Ան՝ որ իր ազգը ամենէն չատ սիրեց։ Ան՝ որ ցեղին մնացորդներուն գոհրվագութիւնը Հայրը եղաւ։ Ան՝ որ այրիներուն արցունքը սրբեց։ Գոհրոս Նուպարը. այսինքն ներկայ ժամանակներու մեծագոյն Հայ Բարեգործը։

Ան հաուեց որ ո՛չ իր կեանքին մնացեալ օրերը, ոչ ալ իր գանձերը բաւական էին ի սպառ անկարօտ ընելու որքն ու այրին, տեսաւ որ իր ժահէն վերջը անոնք անգամ մը ալ անօգ ու անպաշտպան պիտի մնային։ ուստի Հ. Բ. Ը. Միութիւնը կազմեց։ իր սրտէն ու հոգիէն եղող մարդիկ մէկ անգ հաւաքեց Միութիւն սիրայի անունը տուաւ անոնց ու բաւ։ «Ամէն տարի Դեկտ. ամսոյ առաջին Կիրակէին յիշեցէք որբն ու այրին»։ Ու անոնք կը յիշեն ու կը յիշեցուենն մեզի ալ այդ կտակը ամէն տարի։

Հա՛յ ժողովո՛ւրդ, ընդունէ՛ ու յարգէ՛ այդ կտակը, որովհետև մխիթարութիւնդ անոր մէջ է։

Ներկայիս Ֆրանսացի ժողովուրդը ամենէն առողջ ու կայտառ ժողովուրդը կը համարուի, անհամար բարեպատակ ընկերութիւններ պաչարած են զինքը ամէն կողմէն ու նոր արիւն և կորով կը ներարկեն իրեն։ Բարիզի համար ամենէն անկրեն և անարարոյական քաղաքն է կ'ըսեն չատեր ու մենք միաբառութեամբ կը հաւատանք։ Բայց գիտէ՞ք թէ քանի բարեպաչտական միութիւններ ունի ան, տասն եւ մէկ հազար. անոնցմէ ոմանք հիւանդանոցներ կը կառավարեն։ ոմանք ծերանոցներ, ոմանք անկեանոցներ, ոմանք այրինոցներ, ոմանք որբանոցներ, ոմանք ընկեցիկ մանուկներու մայրանոցներ, իսկ դպրոցներ, հաւալարանները ու արհեստանոցներ կառավարողները աւելի չատ։ Այսքան հոգածութեան առարկայ ժողովուրդ մը ինչպէս կարելի է որ առողջ ու կայտառ չըլլայ։

Ճի՛շդ է որ մենք անոնց ֆրանքներուն, չիիններուն և տօլարներուն ղէկերը չ'ունինք, ունինք միայն սուրիական պղինձ դրշներ։ բայց ո՞վ ըսաւ թէ դրշները նրուազ գործ կր տեսնեն։ Չէ՞ որ ծովերը կաթիներէն կը չինուին։ Եթէ ամէն հայ օրական տասը փարայ միայն տար ասոր համար, մենք չատոնց առողջացած էինք արդէն։

Տուե՞ր էք կամ կուտա՞ք այդ տասնոցը ով ազգասէրներ։ Շատերդ այո՛, չատերդ ալ ո՛չ, բայց վստահ եմ որ տուող ու չի տուող ամէնքդ ալ հաւասարապէս կը փափաքիք որ փրկուինք։ կ'ուզէք որ մեր որբերը խնամուին, մեր այրիները հոգացուին, մեր գաւակները կըթուին, մեր դպրոցները փայլին, մեր եկեղեցիները շողշողան ու մենք ըլլանք աշխարհի ամենաքախտաւոր ժողովուրդը, անհոգ ու անխռով։ Միայն թէ ասոնց փոխարէքը վճարեն օտարներ, ուրեմն դուք ժոգեր էք Ազգ. անմահ երգչին սա երգը. «Օտարին հաց մեզի սնունդ չէ բնաւ, օտարին ջուր, ո՜հ չի մարեր մեր ծարաւ»։ Օտարին վրայ յոյս դնելով չէ՞ որ մեր յոյսերը մարեցան։ Հերիք է որ ձեռք կարկառենք ուրիշին, ձեռքերնիս մեզի թող դառնան այլևս, մեր գրպանէն թո՛ղ հանեն ինչ որ կը հանեն, ասոնք մեզի համար աւելի օգտակար են քան օտարներու միլիոնները։ Իսկ եթէ այքերնիս նորէն օտարին պիտի տնկենք, ասիկա թող բլլայ անոնցմէ սովորելու համար սա դասը թէ անոնք ինչպէս կ'ընեն որ իրենց պէտքերը ամբողջացնելէ ետև, դարձեալ բաներ մը կ'ունենան ափերնուն մէջ՝ ուրիշին ալ տալու։ Այս դասը Ամերիկացիներէն առնենք եթէ կ'ուզէք։

Անոնք հարուստ թէ աղքատ։ Նախագահէն սկսեալ մինչև փողոցի սելեւառուն, այսօր խոնոնցը ամուր մը կը փակեն, սան կամ տապակ չեն եռացուներ, կամ բնաւ բան չեն ուտեր՝ իր հացով ու ջուրով կը բաւականան։ իսկ բլլալիք ծախքը խնայելով կարօտներու պաչտպան ընկերութեանց կը յանձնեն և անոնք ալ բազմաթիւ չքաւորներ կ'ուրախացնեն։ Ինչո՞ւ մենք ալ անոնց պէս չընենք, տարուայ մէջ օր մը ինչո՞ւ ինքնայօժար չի զրկենք ինքզինքնիս սեղանի վայելքէն, ուրախացնելու համար չքաւոր ազգակիցներ, անդարմանելի զոհողութիւն մը չէ ընելիքնիս։ Շատ մայրեր ու քոյրեր ունինք, որոնք այս կամ այն սարքի տօնին ամբողջ չարաթմբ հացի ու ջուրի չեն մօտենար և ասնուն չնորհաւորութեան կ'արժանանան։ ամէնքս ալ այդ բանը ընենք Տիրոջ այս սուրբ օրը միայն և ա. նոր հաճութիւնը ստանանք։ Մեր ծնողներն ալ ծուխ թող չի հանեն այսօր, սեղանիս աղ ու հացով միայն թող զարգարուի. օղի և գինի մանաւանդ թող չ'երևին հոն, նոյն իսկ սիկառ չառնենք բերաններս ու ամենուն, ամենուն վճարելիքնիս վճարենք որբերուն համար, որպէս զի արժանի բլլանք խելու երանէտ ձայնը թէ, անօթի էի և եբակրեցիք զիս, մերկ էի և հագուեցուցիք զիս։

ԹԷ ԻՆՉՈՒ՞Ի ՀԱՇԵՄ ՊԷՏ ԱԹԱՍԻ ԶԻ ՄԱՍՍԱԿՑԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

Հաշէմ պէյ էլ Աթասի Սիւրիոյ Սահմանադիր Ժողովին նախկին նախագահը եւ ազգայնական կուսակցութեան լիտրը, չէր մասնակցած Խորհրդակցական Ժողովին առաջին նիստին, որուն գումարումէն հինգ վայրկեան առաջ միայն տեղեկութիւն զրկած էր Պրն Սօլօմեաքին թէ՝ չիպէտի կրնար ներկայ գտնուիլ հոն։

Հաշէմ պէյի այս բացակայութեան պատճառները յայտնի չեն տակաւին. միայն թէ Ազգայնական Կուսակցութեան պաշտօնական օրգան «Էլ Եէօվմ» թերթին համաձայն սոյն պատճառները հետեւեալներն են եղեր...

ա. Հաշէմ պէյ Խորհրդակցական Ժողովի անդամ նշանակուած է առանց նախապէս իրմէ հարցուած ըլլալուն։

բ. Սոյն ժողովին ոչ իրաւասութիւնները եւ ոչ ալ խաղալիք դերը որոշուած չէ։

գ. Ցայս Ազգայնականներու, սոյն ժողովը կազմուած է նախկին բարձր պաշտօնատարներէն, որոնք «Ֆրանսական իշխանութեանց մարդիկը եղած են միայն եւ զորս ազգը կը նկատէ իր գլխուն եկած բոլոր դժբախտութեանց պատասխանատուները» հետեւաբար Ազգայնական Կուսակցութեան նախագահը չպիտի կրնայ աշխատակցիլ այդ անձերու հետ։

ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՑՆՔ

Հ. Մ. Ը. Մ.ի 13ոդ տարեդարձի հանդէսը

Ամսոյս 6ին, Կիրակի օր, Սինէվա «Հապրայի մէջ տեղի ունեցաւ Հ. Մ. Ը. Մ.ի 13ոդ տարեդարձի հանդէսը։

Գնահատանքի արժանի էր վարչութիւնը, որ իր կարելին չէր խնայած փայլուն և չքեղ դարձնելու համար հանդիսակատարութիւնը։

Շրջանային Վարչութեան անդամներէն Գ. Սուրէն Բաբախեան հրաւիրուած էր Պէյրութէն, որպէս քանախօս։ Հանդէսին սիրայօժար իր բաժին մասնակցութիւնը բերած էր «Թատրգիմասիրաց Ակումբ»ի երաժշտախումբը։ Գեղարուեստական բաժնին իրենց մասնակցութիւնը բերած էին. Նոյնպէս, Գ. Ամոն Աւետեան՝ սկաուտներու խմբապետ՝ արտասանութիւնով եւ Գ. Գ. Երուանդ Գոյճեան ու Գրիգոր Գաղանճեան մենարգով։

Հանդէսին կը նախագահէր Գ. Տիգրան Գալբաճեան։ Գ. Նախագահը մի քանի խօսքով բացատրեց Հ. Մ. Ը. Մ.ի նպատակը։ Շեշտեց այն պարագան թէ՝ Հ. Մ. Ը. Մ.ի գործը մի միայն գնդերները զօրացնելու մէջ չը կայանար, այլ հոգին ազնուացնելու, հայ երիտասարդին ճշմարիտ հայ պատրաստելու մէջ, այնատելու ընդունակ տարրեր իրենց հայրենիքի օգտին։ Յորդորեց ժողովուրդը, որ իր քաջալերանքը չը դադարեցնէ այս ազգօգուտ միութեան։

Գ. Սուրէն Բաբախեան բեմ բարձրացաւ ծափերու մէջ և խնդրեց ժողովուրդէն, որ կրկնել իր ծափահարութիւնը Հ. Մ. Ը. Մ.ի համար։ Յարգելի բանախօսը պատմական ակնարկներ նետեց Հ. Մ. Ը. Մ.ի հիմնադրութեան և տարիներէ ի վեր ունեցած գործունէութեան վրայ։ Օրիորդներ բերաւուրիչ ազգերու մարմնակրթական կազմակերպութիւններէն, յիշեց Զեխոսլովակեան մարմնամարզական միութիւնը, որը ինչ մեծ դեր ունեցած էր իր ազգի անկախութեան գործին մէջ։ Շեշտեց եկեղեցիին, դպրոցին և ասոնց կարգին Հ. Մ. Ը. Մ.ի նման միութիւններու վերապահուած դերը ներկայ հայ իրականութեան մէջ։ Մի քանի յօդուածներ կարդաց Հ. Մ. Ը. Մ.ի ծրագիր-կանոնագիրէն և ցոյց տուաւ ժողովուրդին թէ՝ Հ. Մ. Ը. Մ.ի նպատակն է հայ երիտասարդներէն պատրաստել ֆիզիքականով առողջ, նկարագրով ազնիւ, հոգիով վեհ և Ազգային զգացումներով տոգորուն հայեր, իրենց հայրենիքին և ժողովուրդին ծառայելու պատրաստակամ։

Ամբողջ հանդէսի տևողութեան 30է աւելի սկաուտներ, մաքուր հագուած, շարուած կը կենային բեմի վրայ իրենց ձեռին եռագոյնը և սկաուտական դրոշակը։

Տեղի ունեցան սկաուտներու կողմէ ըրդաշինութիւններ և խմբապետի կողմէ ատիճաններու բաշխու�մ։

Հանդէսին կարգապահութիւնը լաւ էր և ժողովուրդը մեկնեցաւ գոհ տպաւորութեամբ։ ԹՂԹԱԿԻՑ

8 | 12 | 31, Դամասկոս

ԱՐԱՐԱՏԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲՆԱՋՆՋԻԱՆ

ԱՐԱՐԱՏԻ ԽՆԴԻՐ ՀՄՆԱՑ ԱՑԼԵԻՍ

Այս խորագիրներով Մարտինեն կը գրեն «Սօճ Փօսթաթին»։—

Արարատի յեղուզակներուն վերջին ու վճռական հարուածը արուելէ յետոյ, ապստամբները յաղթած էին Պարսկաստան ապաստանիլ։ Յեղուզակներու պետերը որոնք իրենք իրենց տիրոջներ ու պաչտօնեներ տուած էին, հետեւեալներն են։ Հայլոյսնի արտակարգ զինուորական պատուիրակ՝ Իսան Նուրի, Արարատի կառավարութեան պետ՝ Պրօ Հասսօ, Պատերազմական նախարար՝ Ֆէրզէնտլ, նախարար՝ Մէյլիա Ռէսալ։ Իսան Նուրի պարսկաստանի մէջ դաւած է նաև իր ընկերներուն եւ անոնցմէ գաղանորէն բաժնուելով պարսկական ոստիկանութեան մէջ մնացած է։

Պրօ Հասսօ, ձմեռը սեր սահմանին մօտակայ պարսկական հողամասին վրայ անցնելէ յետոյ գարնան յեղուզակային նոր գործունէութեան լծուած էր։ Անցեալ մարտին, Պարսկաստան որոշած էր նուաճել Պրօ Հասսօի աչիրէթը և անոր միացող իրավարքները։ Գնդապետ Թէլբ Ա.ի և Միր Հիւսէյին Խան Հաչիմի հրամանատարութեան տակ գրուած զսպիչ ուժեր, անգամ Օգոստոսին յաղթած են Տէրպէնտի մօտ ներդր դնել յեղուզակները։

Մեծ ու արիւնահեղ ճակատամարտէ մը յետոյ սպանուած էին յեղուզակներու պետ Պրօ Հասսան և եղբայրը Էյուպ։ Իրենց պետը կորսնցնող յեղուզակները, երեք խումբի բաժնուելով, Ագ-Կէօլի կողմը Էյէնտի չրջակայքը, առաջարկած են Պարսկաստանի անձնատուր ըլլալու համար բանակցութեան մտնել։ Պարսկաստան ընդունած է որ ապստամբները բնակին պարսկական գիւղերու մէջ և կրեն իրենց զէնքերը։ Սակայն ապստամբները այդ գիւղերուն մէջ ալ անհանդարտ կեցած ըլլալով պարսիկ կառավարութիւնը յանկարծակի յարձակումով մը բնաջնջած է 36 ապստամբներ, և որոնց կարգին կեղծ պատերազմ. նախարար Ֆէրզէնտլէն ու ընկերը՝ Ֆարիսը։

Այս կերպով Արարատի ապստամբներուն Ֆնացորդ մասն ալ չընջուած են պարսիկ կառավարութեան կողմէ և հետևաբար՝ Արարատի խնդիրն ալ վերջ գտած է։

Թուրքևպարսիկ սահմաններուն և չրջակայքի մէջ, Պարսկաստանի կողմէ կատարուած ապստամբներու բնաջնջման գործին օժանդակած են նաև թուրք սահմանապահ ջոկատները։ Թէլբ Ալի և Մահմուտ Խաները մեծ յաջողութիւններ ցոյց տուած են այս գործին մէջ։

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ

19 Դեկտեմբեր շաբաթ իրիկունը ժամը 8,30ին

ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՈՒ ԺՈՂՈՎԱՏՈՒՆԻՆ ՄԷՋ

Դասախօսը՝

Պարոն ՆԻԿՈԼ ԱԳԲԱԼԵԱՆ

Իր նիւթը՝

«Յովհաննէս Թումանեանի բանաստեղծութիւնները»

Տոմսակներուն գինը սովորական. 10 դահեկան անդամներու համար եւ 15 դահեկան՝ ոչ-անդամներու։

Համազգայինի յաջորդ դասախօսութեան փոխարէն 1932 Յունուար 23ին կայանալու է Բաֆֆիի «Խենթ»ի հերոսներէն Թովմաս Էֆէնտիի գրական դատը։

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Յառաջիկայ Կիրակի 13 Դեկտեմբեր, կէս օրէ առաջ ժամը 10ին

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՏԱՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՆ ՄԷՋ

Պիտի դասախօսէ՝ ԸՆԿ. Գ. ԻՓԷՔԵԱՆ

Նիւթ՝

Միջազգային քաղաքական կացութիւնը, միջազգային տնտեսական տագնապը, ծայրագոյն Արեւելքի դէպքերը և անոնց ստեղծած վտանգաւոր դրութիւնը։

Պիտի ըլլայ նուագ։ Մուտքը ազատ է։

Լարանական Յանձնախումբ

ՊԱՏՐԱՍՏՈՒԵՑԷՔ ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԽԱՉԻ ՍԻՆԵՄԱՅԻՆ

ԹԷՐԹՈՒ «ԱԶԴԱԿ»ի ԹԻՒ 61

ՆԱԶԸՄ ՓԱՇԱՅԻ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ

ՍԵԴՐԱԿԻ ԵՒ ՄԱՐԳԱՐԻ ՍՊԱՆՆԻՉՆԵՐԸ ԿԸ ԴՏՆՈՒԻՆ

ՈՃՐԱԳՈՐԾԸ ՊԱՀՈՒՍԾ ԷՐ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԷՋ

ԼՐՏԵՍ ՕՆՆԻԿ ԿԸ ՍՊԱՆՆՈՒԻ ՔՕՄԻԹԷՆ ԿՈՂՄԷ

Քամբանա Սարգիս դուրս հանուեցաւ և հաւկթավաճառ Ավրամը հարցաքննուեցաւ։ Յիշեալին խոստովանութեան համաձայն, ուրբաթ օր, Իսկիւսարի, Պէչիկթաչի և Պէյ Օղլուի կողմերը իր ունեցած առնելիքները հաւաքելու համար պտտած է և երեկոյեան ժամ ժամը 10,30ի առեններեր, գինեպան Սարը Եօրկիէն առնելիքը եղող 15 դահեկանը գանձելու համար գինեատուն հանդիպած է։ Բայց հոն, քանի մը գաւաթ օղի խմած է և վերադարձած. Կարապետ կամ Արշակ անուն մէկը երբէք չճանչնար և չէ տեսած։

Ավրամ կ'աւելցնէր սր ինք ոչ մէկ առեն Կարապետը գիտեր։ Հարց մը մէջ չէ տեսած, և չի ճանչնար և անոր հետ ոչէ խօսակցութիւն չէ ունեցած։

Վերջը բերուեցաւ Եղիսեի հանրատան աղջիկներէն Մարիքան։ Բանալին ցոյց տրուելով անոր հարցուեցաւ.

— Զորս ամիս առաջ այս բանալին դուն Կարապետին տուեր ես, ճի՞շդ է։

Մարիքա բանալին առաւ և քննելէ վերջ ըսաւ.

— Այս բանալին ես առաջին անգամ ըլլալով կը տեսնեմ. ճիշդ է, չորս ամիս առաջ, շաբաթի մը ծայրը կապուած դարակի մեծ բանալի մը գտած և Կարապետին տուած էին, բայց այս չէր տուածս։

ՍԵԴՐԱԿԻ ՍՊԱՆՆԻՉԸ ԿԸ ԴՏՆՈՒԻ

Վերջը հարցաքննուեցաւ եկեղեցիի ծառայողներէն Վարդան։ Թէպէտ ան ալ Կարապետը չճանչնալը և Քամբանա Սարգիսի գինետունը գացած չըլլալը յայտարարեց, բայց երբ երես երեսի բերուեցաւ, ստիպուեցաւ ամէն բան խոստովանիլ։

Այս բոլորէն վերջ հասկցուեցաւ որ Մեդրակի սպաննիչը Կարապետն է և ոճիրը գործադրած է քօմիթէի հրամանով, որով ան դատարան յանձնուեցաւ։ Վարդանն ալ արդէն քիչ մը նեղը դրուելուն պէս ամէն բան խոստովանեցաւ։ Մինչեւ անգամ ըսաւ որ այս տարի Պոլսոյ մէջ նոր չարժում մը պիտի յառաջացուի։

ՀԱՅ ԼՐՏԵՍԻ ՄԸ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հետեւեալ օր, առտուն կանուխ, սպասաւորը սենեակս մտնելով, մարդու մը գիս տեսնել փափաքիլը յայտնեց։

— Կանչեցէք ներս, ըսի.

Այս մարդը, միջահասակ, անմեղ տչքերով հայ մը էր.

— Հրամմեցէք, ի՞նչ կուզէք, ո՞վ էք, ըսի.

— Անունս Օննիկ է. Դում Գարուի հայոց եկեղեցիին մէջ կը ծառայեմ. Ձեր վսեմութեան կարեւոր լուր մը ալ կուզեմ.

— Մի վախնաք, միայն ինծի հետ տեսնուելնիդ մէկուն մի ըսէք. անչուշտ Ձեզ մէկը չի տեսաւ հոս գալու ատեն.

— Ոչ փաչաս, մարդ չի տեսաւ, բայց պատերն անգամ այս քօմիթէին լրտեսութիւն կրնեն. ի՞նչ է մեր ժողովուրդին քաչածը այս ոճրագործներուն ձեռքէն. կարծես թէ չէր բաւեր իրենց թափած արիւնը, հիմայ նորէն գլուխ վերցուցեր են. եկեղեցիներու մէջ Աստուծոյ աղօթքներ կըլլան, ժողովուրդին խրատ կը տրուի, բայց մեր քահանաները հիմայ ոճրագործներու հետ միացեր են։ Եկեղեցիները քօմիթէներու օճախներ եղած են։ Դեռ անցեալները քօմիթէր Մարդար էֆէնտին Խաչիկ անուն քօմիթէճի մը չի՞ զարկաւ։ Ոճրագործները ոստիկաններուն վրայ ալ զէնք նետելով փախաւ։ Քանի օր է հետքը չի գտնուիր։ Այդ մարդը հիմայ պահուած է եկեղեցիի մէջ. մեզի ալ խիստ պատուէրներ ըրին և ըսին. «Չըլլայ որ մէկուն ըսէք, այս տեսակ թէյտայիները, որոնք ազգին մեծ ծառայութիւններ կընեն, պարտք է պահելու։ Երէկ գիշեր ծանօթացայ այս բոլորին և որոշեցի Ձեր վսեմութեան լուր տալ։

— Շնորհակալ եմ Օննիկ էֆէնտի. պատուաւոր մարդեր, մանաւանդ հոգեւորականներ պէտք չէ պահեն ու պաչտպանեն ոճրագործները։ Դուք հիմայ եկէք ասկէ և ոչէ մէկուն մի տեսնուիք և հոս գալերնիդ մի ըսէք։

ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԿՈՒՐԱՆԱՑ

Ոստիկանապետ Հիւսնիւ պէյը կանչեցի և հրամանգիցի որ չուտով երթայ Պատրիարքարան և Պատրիարքին հասկցնելէ վերջ թէ՝ լուր առած են Մարդար էֆէնտիի «սպաննիչին» եկեղեցւոյ մէջ պահուած ըլլալը, պահանջէ անոր յանձնումը։

Հիւսնի պէյ գնաց. կէս ժամ վերջ վերադարձաւ. Պատրիարք էֆէնտին յայտնած է որ ինք նման բան մը լուր չունի և թէ ոճրագործ մը երբէք չի պահուիր եկեղեցւոյ մէջ։

Հիւսնի պէյին ըսի.

— Նորէն գնա՝ հիմայ և Պատրիարքին ըսէ որ ոճրագործը եկեղեցւոյ մէջ պահուած է, անմիջապէս թող յանձնէ ձեզի դայն։ Երթալու ատեն ձեր հետ երկու հատ ալ ոստիկան առէք։ Եթէ Պատրիարքը նորէն չի յանձնէ Ոճրագործը, իմ ցուր որ եկեղեցին շղթայի տակ պիտի առնես և երեւան պի հանես ոճրագործը։ Դնա, և չուտով ինծի լուր բեր։

Հիւսնի պէյ գնաց։ Քովս Օննիկ էֆէնտին եկաւ և ախ չեչտով մը ըսաւ.

— Փաչաս, Պատրիարքը գիս հիմայ պաչտօնէս հանեց. ասոր կարեւորութիւն չեմ տար. բայց կը վախնամ որ քօմիթէն գիս մեռցնէ.

— Մի վախնաք, Աստուած մեծ է. պաչտօնէդ հանուած ըլլալուդդ համար մի մտահոգուիք. ձեզ իմ ծառայութեանս մէջ կը գործածեմ. ընտանիքդ ապրեցնելու չափ գումար ալ կուտամ։

ՔՕՄԻԹԷՆ ԿԸ ՍՊԱՆԷ ՕՆՆԻԿԸ

Օննիկ էֆէնտի գնաց։ Հիւսնի պէյ ոճրագործ Խաչիկը եկեղեցիէն հանելով բերած էր։ Դատարան ճամբեցի դայն։

Երեկոյեան լուր առի։ Ինկիկ էֆէնտին, Պատրիարքարանի անկիւնը, Գրիգոր գինետան մէջ նստած պահուն, յանկարծ մարդ մը վրան խուժելով երեք տեղէն ծանրօրէն՝ վիրաւորած է։ Այս դէպքը դիմացէն գիտող Իւրկիւպցի Մէհմէտ էֆէնտի, ոճրագործը բռնել ուզած է, բայց այս ֆէտանին իր բէվոլվէրը քաշելով կրակ ըրած է։ Ոստիկանը դիմադրած է և գնդակով մը հայ ֆէտային անշունչ գետին փռած։

Այլևս Դրօչակեան քօմիթէին պատերազմ յայտարարելու բնոյթը ունեցող այս ընթացքը գիս ջղայնացուցած էր բուռն կերպով։

(Շար.)

ՍԻՐԻԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԱՐԵՒՈՐ ԺՈՂՈՎԸ

Կ'ՈՐՈՇԵՆ ՄԱՍՆԱԿՑԻԼԸՆՏՐՈՒԹԵԱՆՑ

կոչ Սիւրիացի ժողովուրդին

Անցած չորեքշաբթի օր, Դամասկոսի մէջ կարեւոր ժողով մը գումարած են ազգայնականները ձեւիլ պէլ Մերհէմ պէյի բնակարանին մէջ, որ տեւած է ասուն կէսգիշեր 14 ժամ, այսինքն առաւօտեան ժամը 7ին մինչեւ երեկոյեան ժամը 9։ Ժողովի ընթացքին հետագրային յարաբերութիւնները անընդհատ կը գործէին Հալէպի, Հոմսի եւ Համայի միջեւ։ Հալէպի ազգայնական լիար Իպրահիմ Հանանօ պէյի կողմէ տրուած հեռագիր մը կը յայտնէր որ Հալէպի ազգայնականները պատրաստ են եւ վստահ ընտրութեան մասնակցելու, ոչ մէկ ազդեցութիւն չի կրնար արգիլ ըլլալ իրենց ծրագրին։ Հանանօ պէյ վերջը կ'ասէր նոյնիսկ։ *«Հետզրութեան մասնակցելը առանց պայմանի»։*

Ժողովը երկար քննութիւններէ եւ վիճաբանութիւններէ վերջ, որոնց մասնակցիլ ընտրութեան, հակառակ իրենց ատելի դրած արգելքներու եւ դժուարութեանց։ Այս իմաստով անոնք հրատարակած են յայտարարութիւն մը, որով Ասուծոյ եւ ժողովուրդին կը յանձնեն իրենց որոշումները։

Յայտարարութեան մէջ ազգայնականները կը գրեն։

«Սիւրիական ժողովուրդը անցած փորձառութիւններէն եւ դէպքերէն հասկցած է որ Ազգայնական Կուսակցութիւնը իր իրաւունքներուն պաշտպանութեան եւ իսկայներուն իրականացման նուիրուած է։ Ազգայնականները վստահ են ժողովուրդի գիտակցութեան։

«Ազգայնական Կուսակցութիւնը հովանաւոր տերութեան հետ հասկացողութեան գալու եւ գործակցելու համար ըստ ուժաստեղծ, բայց ամէն անգամ սասպիկ ինքնասիրութիւններ եւ սահմանութիւններ արգիլեցին իր նպատակներուն յաջողութիւնը։

«Անա այսօր ալ նոր օրական մը մէջ կը գտնուինք։ Կը յուսանք որ այս օրական առաջնորդներէն աւելի լաւ կրլլայ, որովհետեւ Ֆրանսայի վեհապատիւ ներկայացուցիչը կը հրաւիրէ սիւրիական ժողովուրդը ընտրութեան։ Ընտրելիք երեսփոխանական ժողովին պիտի բխի Սահմանադրական Կառավարութիւն մը, որը Ֆրանսայի հետ բանակցութիւններ մտակելով երկու տերութեանց միջեւ դաշնագրութիւն մը պիտի կնքէ եւ հակառակ մեր կամքին գոյութիւն ունեցող հովանաւորութիւնը պիտի վերցնէ։

Այս նոր կացութեան քննութեան համար հաւաքուեցանք, երկար խորհրդակցութիւններ ունեցանք, անցեալն ու ապագան դիտեցինք եւ պատրաստեցինք սիւրիական ժողովուրդին վայել ճանապարհ մը, Ֆրանսական խաղաղասիրութեան առջեւ, որ մեզ պիտի առաջնորդէ ծանօթ անցեալը եւ դէպի անծանօթ ապագան։

«Մեր տխուր պատմութիւնը որ պատերազմէն իվեր այնքան սեւ օրեր տեսած է, այժմ մեզ կը հրաւիրէ միջոցներ գտնելու այդ անելիքն ապառնելու համար։ Կարդացինք Ֆրանսական պատուիրակ պ. Տը Քէի Ազգայնական Դաշնակցութեան ներկայացուցած տեղեկագիրը։ Տեսանք նաեւ պ. Բօնսոյի, այս շաբաթուան ընթացքին բրած յայտարարութիւններն ու որոշումները։ Այս բոլորէն հասկցանք որ Ֆրանսան կուզէ միակողմանի, այսինքն միայն մէկ կողմի հաւանութեամբ տրուած հովանաւորութիւնը վերացնելով, երկու կողմի, այսինքն մեր եւ իրենց հաւանութեամբ նոր հովանաւորութիւն մը դնել։ Չի տեսանք երբէք թ՝ ի՞նչ հիմերու վրայ պիտի դրուի դաշնագիրը, ըստ ատենին հասկնալու։ Սակայն չի յաջողեցանք տեղեկանալ։

«Բայց եթէ որ ընտրութիւնը իրաւունք մը կ'է, հետեւաբար որոշեցինք մասնակցիլ ընտրութեանց, հակառակ անոր որ մթնոլորտ ըստ մասնաւոր չէ եւ արգելքներ անպակաս են։ սակայն մեր վստահութիւնը դրուած է ժողովուրդին վրայ։

«Ամբողջ ժողովուրդը կը հրաւիրենք ընտրութեան, միացեալ ճակատով եւ կը յայտարարենք տալ իրենց ձայները անոնց որոնք պիտի ներկայացնեն իրենց ազգային պահանջները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՄԱՆՉՈՒՐԻԱԿԱՆ ՎԷՃԸ

Նանքին.— Չինուորական վիճակ հռչակուեցաւ։

Թօքիո՝— Զօրավար Հոնժօ՝ Շանկ Միւ Լիանկին ուղղած է կտրուկ ազդարարագիր մը որով կը պահանջէ Զին թօ Հովէն զօրախումբերու ետ քաշուիլը։

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԷՋ

Բարիզ՝— Երկրագործական նախարարութիւնը որոշեց սահմանափակել օտար շաքարներու ներածութիւնը, պաշտպանելու համար ճակնդեղի մշակութիւնը։

ՊԵԼՃԻԳԱՅԻ ԵՒ ԱՆԳԼԻՈՅ ՄԻՋԵՒ

Լոնտոն.— Պէլճիգայի Արտաքին Գործոց Նախարար Պ՝ Հիմանչ հոս ժամանեց մաքսային սակերու մասին բանակցելու համար Սրբ Շօն Սայմընի և Պ. Ռընսիմէնի հետ։

Ի ՆՊԱՍՏ ԾԵՐԵՐՈՒ ԵՒ ԱՑՐԻՆԵՐՈՒ

Ժընէվ— Զուիցերական ժողովրդական խորհրդակցութիւն մը 337000 քուէի դէմ 507000 քուէով մերժեց ընկերային ապահովագրութեան հաստատումը 'ի նպաստ ծերերու, այրիներու և որբերու։

ՆԻՒ ԵՕՐՔԻ ՆՊԱՍՏԸ

Նիւ Եորք.— Նիւ Եորք քաղաքը 16,810,000 տոլար արձանագրուեցաւ իր նպաստ ընդունողներու։

ԳԵՐՄԱՆԻԱ ՖԱՇԻԶՄԻ ԴԷՄ

Պէրլին,— «Ֆոլկիշ» թերթը առաջնորդող յօդուած մը հրատարակեց որով կը յայտարարէ թէ ընկերվարական կուսակցութիւնը, սէնդիգաները և ընկերակցութիւնները, «Կայսրութեան Դրօշ» միութիւնը և մարմնամարզական զանազան կազմակերպութիւնները ընդհանուր ճակատ մը կը կազմեն որուն պէտք է որ կառավարութիւնը կոթնի պաշտպանելու համար Ֆաշիզմի դէմ։

Պէրլին.— Վերջերս պէրկի մէջ կատարուած թաղապետական ընտրութիւնները 'ի յայտ բերին ազգայնական ընկերվարականներու մէկ նոր յառաջդիմութիւն։ «Վէրթ Աֆ Մօնթակ» թերթին նայելով, Պ. Հիթլէր իշխանութեան գլուխ անցնելու համար կը բանակցի եղեր կարգ մը քաղաքական անձնաւորութիւններու հետ։

ԶՕՐԱՎԱՐ ՔՈՒԹԻԷԲՕՖԻ ԱՆՑԱՑՏԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Բարիզ.- Ոստիկանութիւնը նոր հետք մը գտած է ռուս Զօրավար Քութիէբօֆի անյայտացման խնդրին մէջ։ Ասէն որ կը յիշէ թէ ի՞նչպէ՞ս օր ցերեկի՝ ռուս զօրավարը առևանգուելով բարիզի փողոցներու մէջ ինքնաշարժով մը տարուեցաւ անծանօթ ուղղութեամբ։

Քօլէն անունով Ֆիկին գատապարտեալ մը ոստիկանութեան յայտարարեց թէ ինքը 'ի վիճակի կը գտնուի լուսաբանում տալ այս խնդրոյ շուրջ։

Քօլէնի հովանուոյ ռուս պարուհի մը ըսեր է թէ ինքը կը ճանչնայ Քութիէբօֆի առևանգման մասնակցողներէն մէկը։ Ան ռուս կինը յայտնած է թէ զօրավարը տարուեցաւ Ֆօնթէյնօի մէջ գտնուող Վիլլա մը ուր զինքը խեղդամահ ըրած են, իրեն ուղղուած հարցումներուն պատասխանած և կարգ մը գաղտնիքներ դուրս տուած չըլլալուն պատճառաւ։ Ցեռոյ, դիակը թաղուեր է վիլլայի ստորերկեայ յարկի մը մէջ։

Ոստիկանութիւնը քննութիւն մը կը կատարէ այժմ խնդրոյ առարկայ վիլլան գտնելու համար։

ԿԱՆՏԻՆ ՊԻՏԻ ԱՑՑԵԼԷ ՊԱՊԻՆ

Հռովմ.— Թերթերը կը գրեն թէ Սրբազան Պապը պիտի ընդունի Մահաթմա Կանտին յառաջիկայ շաբաթ իր Հռովմ այցելութեանը ընթացքին։ Պապը այս առիթէն պիտի օգտուի Կանտին հետ խորհրդակցելու համար կաթոլիկ Եկեղեցիի Հնդկաստանի մէջ ունեցած շահերու մասին,

VALDA

ԽՆԱՄԵՑԷՔ

ՊԱՀՊԱՆԵՑԷՔ ԵՒ ԶՕՐԱՑՈՒՑԷՔ

ՁԵՐ

ՇՆՉԱՌՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ

ՀԱԿԱՆԵԽԱԿԱՆ ԵՒ ԶՕՐԱՑՈՒՑԻՉ

ՊԱՍԹԻԼ ՎԱԼՏԱ-

ՆԵՐՈՒ ՄԻՋՈՑԱՒ

ՓՆՏՌԵՑԷՔ ԶԱՆՈՆՔ ԲՈԼՈՐ ԴԵՂԱՐԱՆՆԵՐԷՆ

ՎԱԼՏԱ

անունը կրող տուփերու մէջ։

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝

ՍԱՀՏԱ ԵՂԲԱՐՔ

ՊԷՅՐՈՒԹ

Կարի եւ Ձեւագիտութեան Դասընթացք

ՏԻԿԻՆ ՄԱՌԻ ԵՐԱՄԵԱՆ

ՎԿԱՅԵԱԼ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ

ԲԱՐԻԶԷՆ ԵՒ ՎԱՇԻՆԿԹՕՆԷՆ

Կարի եւ ձեւագիտութեան մասնագիտուհի, Տիկին Մառի Երամեան կը վերադառնայ իր առհասանոցը, Մեծ Սեւրայի դիմացը No. 78 տան երկրորդ յարկը։

Երեք ամսուան միջոցին կը սորվեցնէ ամենավերջին նորաձեւութեամբ, կար եւ ձեւագիտութիւն, իր բոլոր բարդութիւններով եւ արդիական միջոցներով, Droit-fils մեթոտով։ Իր ուսակերտութիւնները կ'օժտեն Բարիզի ազատարձանոց Académie Daydou վկայականով։

ՍԹԱՆՏԱՐՏ կօշիկները միշտ ամենաշաւ, ամենադիմացկուն, ամենաաժան եւ ամենագեղեցիկներն են.

ԿԵԴՐՈՆՑՏԵՂԻ՝

ՆԱՃԱՐ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ

ՏՕՔԹ. ԳԷՈՐԳ ԳԷՈՐԳԵԱՆ

Վկայեալ Laurea՝ Ֆակիլթէ Interne եւ այժմ մնայուն Ֆրանսական Հիւանդանոցի ՍՂՄԻ.ԷՔԹԻ, ԿՍՈՒՐԻ.

Բոլոր բժշկութիւններու բաժին։

Հիւանդ կ'ընդունի մէջ rue de Damas No. 15 իր տնին մէջ։

Հիւանդներ ուղղակի հիւանդանոց կ'ընդունուին իր կողմէ։

Աղբատ հիւանդներու ձրի դարմանում, այլն օրը 10—12. հիւանդանոցի դարմանքներ։

ՏՕՔԹ. ԱՐԻԵՑԻՄԵՑԱՆ

ՎԻՐԱԲՈՑԺ - ՍՏԱՄՆԱԲՈՑԺ

ՎԿԱՅԵԱԼ ՊԷՅՐՈՒԹ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԷՆ

Դիմումներ՝ ամեն օր բացի կիրակին կեսօրէ առաջ 8—12 կեսօրէ վերջ 2-6

Հասցէ՝ Արքեպիսկոպոս Գրիգորեան պողոտայ։

ՏՕՔԹ. Մ. Ս. ՏԱՔԷՄԵԱՆ

Նախկին ներքին բժիշկ ԹԱՂԱՊԵՏ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ

Այժմ մնայուն բժիշկ St. ELIE ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ԺԱՄԵՐ

ՆԱՀԱՐԻ ՈՍՏԻԿԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ԻՐ ՖԼԻՆԻՖԻ ՄԷՋ

Ամեն օր (Կէսօրէ առաջ 10—12
(Կէսօրէ վերջ 1 — 3

ԾՆԹ.— Հինգշաբթի եւ շաբաթ կեսօրէ վերջ ազատ

հիւանդներուն ձրի։

ՏՕՔԹ. ԼԵՒՈՆ ԵԷՆԻՔՈՄՃՈՒԵԱՆ

(Նախկին ռէզիտ տր ֆիլիֆ Պէյրութի Ամերիկ. հիւանդանոցի)

Իր նոր դարմանատունը կը գտնուի Այէնպի փողոց (Նախկին Մասրատ), Լիբանանի Խորհրդարանի Նորակառոյց պալատի հիւսիս դիմաց, երկրորդ յարկ։

Ընդունելութեան ժամեր.—

Կեսօրէ առաջ ժամը 9—12, կեսօրէ վերջ 2—6։

ԶՔԱՒՈՐՆԵՐՈՒՆ ՄԻՇՏ ԶԸՐ։

Կարի եւ ձեւագիտութեան դասընթացք

Տիկին Տիթա ՄԱՆԿԵԱՆ

(ՎԿԱՅԵԱԼ ՓԱՐԻԶԷՆ)

Ցայտնի դերձակուհի տիկին Տիթա Մանկեանի ձեւագիտութեան չորրորդ դասընթացքը կ'սկսի ամսոյս 20ին։ Արձանագրութիւնները կ'սկսին ամսոյս 10ին, ամէն օր կէսօրէ առաջ ժամը 8—12, իր նախկին տեղը, «Էքթոլ տը Թրուա» Տօքթէօրի հիւսիս դիմաց, Կուրբ փողոց։

Երեք ամսուան մէջ, ամենավերջին մեթոտներով և արդիական միջոցներով կը սորվեցնէ ձեւագիտութեան բոլոր բարդութիւնները և կ'օժտէ Բ. Գօմիսէրութենէն հաստատուած վկայականներով։

Համոզուելու համար անգամ մը դիմեցէք իր 50 է աւելի չրջանաւարտներուն։



Տոկուն շինուածք Վայելուչ տեսք Հնչուն եւ բնական ձայն Ահա յատկանիշներ՝

ՈՐՈՆՑՄԱՎ ԿԸ ՁԱՏՈՐՈՇՈՒԻՆ

ԱՓՕԼԼՕ ՖՕՆՕՆԵՐԸ

Պատրաստուած վերջին կատարելագործեալ դրութեամբ, Անգլ. ամենանոր եւ ամենամեծ ընկերութեան կողմէ

APOLLO GRAMOPHONE Co. Ltd

(of London)

ԱՓՕԼԼՕ՝ ՖՕՆՕՆԵՐՈՒ ԹԱԳԱՒՈՐԸ !!!

Կատարեալ համոզում գոյացնելու համար անգամ մը այցելեցէք

MAISON APOLLO, Rue de la Poste, BEYROUTH

Փարոսիճ՝ եւ ֆօնօր՝ ամէն ձեւի, անվնասելի տոպ եւ առաւելութիւններ դիւրամատչելի գին, վճարումի դիւրութիւն։

Ընդհ. ներկայացուցիչներ՝ Սիւրիոյ, Պաղեստինի, Անդրյորդանանի, Միջագետքի եւ Կիպրոսի.— ՍԻՆԱՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ

SINANIAN FRÈRES, Boîte Postale 642, BEYROUTH (Syrie)

— Ուշ պիտի մնամ, սակայն կ'ուզեմ որ սիրտս հանդարտ ըլլայ։

Սիկսո մը վառեց, եղած տեղը տնկուեցաւ, ձեռքերը ետին կապեց ու սպասեց։ Քանի վայրկեան կենալէ յետոյ, յոդնեցաւ, ու կամաց կամաց քաղաք դարձաւ։ Ցանկարծ ձեռքը ճակատին զարկաւ։ Ժամը 2ուկէս զարկած էր։ Մրմնջեց.

— Խանութը բաց է. ներս մտնեմ...։

Մէկէնիմէկ ներս մտաւ գրավաճառոցէն։

— Ի՞նչ կը հրամայէք, պարոն, ըսաւ Լիւսիէն։

— Ցիսնապետ պետակալ, գրչածայր կ'ուզեմ, տուի մը։

— Ութսունիկ 5.7 ֆր. է։

— Ի՞նչ... այդչափ չահ ընելու իրաւունք չունիս։ 3 ֆր. է աւելի չեմ վճարեր։

— այդ պարագային ես ալ չեմ տար ծայրերը։

— Իսկ ես քեզի կրսեմ՝ թէ եթէ կ'ուզես 6 ֆր. չտիլ տուփ մը ծայրին համար ոստիկանութեան կը յանձնեմ քեզ իբր գող։

«Ոստիկանութեան» բառին վրայ՝ Լիւսիէն դեղնեցաւ, փորձեց ինքզինքը բռնել, հեղնեց։

— Ոստիկանութե՞ան, ոստիկանութե՞ան... ատանկ բանի ականջ կախող չկայ...։

— Ատեն կու գայ որ ականջ կը կախուի...։ Դըրչածայրերդ քեզի թող մնան, ես ուրիշ տեղէ կ'առնեմ։

— Բայց ինչո՞ւ...։ Առէ՛ք, հոգ չէ տա՛մ։ Ձեզի համար թող 3 ֆր. ըլլայ։ Գո՞հ էք հիմա։

— Ո՛չ երբեք։ Որովհետև ուրիշներուն պիտի չտրուն նակես 7 ֆր 75-ի ծախել։ Ասիկա ոստիկանապետին գործն է։

Լիւսիէն ենդամ մը ալ տարտաց։ Կակազեց.

— Սակայն այլ ես նեղութիւն կը պատճառէք։ Գործին ետքը ես չեմ։

— Ո՞վ է հապա։

— Պր. Պէրթրէօնի եղբայրը, բարիզի մէջ փաստաբան, որու կուտամ հաշիւները։

— Իրա՞ւ։ Ան ալ գերման մը ըլլալու է...։ Ան կամ գուն՝ իմ մասիս կ'իմանաք...։

— Շատ լաւ ուրեմն, այս տուփերուն գիները 3 ֆր.ի պիտի փոխեմ, միայն թէ գլուխ մի՝ ուտեցներ։

Քորսիքացին իր նայուածքը խորասուզեց մատէի ակնարկին մէջ։ Իր ուղղամիտ բնաւորութիւնը՝ պաշտօնեային խաբեբայութեան առջև կը ստանար բախում մը զոր չէր կրնար մի՛չնաբանել։ Գրասենեակ դարձին կը մտածէր զատ այս խորհրդաւոր մուտքին ու այս երիտասարդին մասին որ ոստիկանութեան լոկ անունը սաստիկ կը վախցնէր։ Ամբողջ կէսօրէ վերջը Քորսիքացին երազկոտ եղաւ։ Ցանձնումներուն մէջ սխալ կ'ընէր։ Վաճառորդները սխալները կը շտկէին...։

Մթերանոցը փակուածին պէս՝ լայն վերարկուին մէջ փաթթուեցաւ, արկղակալին ձեռքը թօթուեց և առանց բառ մը արտասանելու — չլսուած բան — մեկնեցաւ։

Սակայն չմաղարեց այդ իրիկունը։ Մէօզի հետեւելու համար չանցաւ Մազէլ փողոցէն ուր իր ծանօթներէն շատերը կրնար հանդիպիլ։ Ասիկա ըրաւ որպէսզի աւելի հանգիստ ըլլար։ Ամբողջ ծրագիր մը կ'որոճայ։ Իր ելեկտրական լապտերն ու ատրճանակին լաւ գործելը կը քննէ։ Ատրճանակին մէջ երեք փամփուշտ կայ։ Բաւ է։

Եւ հիմա՝ առանց տեսնելու՝ հարկ է մտնել խորհրդաւոր լացուածքէն ներս։ Բարի նպատակի մը համար է իր ըրածը, սակայն իր ուղիղ բնաւորութեան

100,000 ՖՐԷ. 6 Ս. ԴՐԿ.ՈՎ ՄԻԱՅՆ

Եւ ուրիշ 9 մեծ պարգեւ՝ 50,000—33,850— 16,500 ֆր. ընդամենը 1100 պարգեւ որոնց կը բաժնուի 325,000 ֆր.

Օրական խրախուսանքներու Միւլիէթան վիճակախաղերուն մէջ, որ պիտի քաշուի 3 ՄԻԼԻՈՒՆԻ 1932ին։

20 ֆրանկի գնով՝ Դիմել՝ Մ. Կալրեան

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ Գրասենեակ

ՊՈՐՍԱ—Պէյրութ (B. P. 422)։

ՏՕՔԹ. Գ. ՏԱՎՈՒՏԼԱՐԵԱՆ

ՄԱՍՆԱԳԷՏ ՆԵՐՔԻՆ ԵՒ ՎԵՆԵՐԻԿԱՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՆԵՐ

Իր դարմանատունը հաստատած է՝ ՍՍՍՈՒՐ փողոց, Տօքթ. Եօզդաեան (ասամնաբոյժ) դարմանատան կից.

Ընդունելութեան ժամեր՝

Կէսօրէ առաջ ժամը 8—12
» վերջ » 2—6



Ա. Ա. ՄԱՐԳԱՐԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

ՄԱՍՆԱԳԷՏ

Ատաղձագործական մեքենաներու, Մօթօր եւ ելեքտրականութեան և մօթօր ֆասանսի։

Կ'ՍՏԱՆԱՆՔ՝

Արտածել, տեղաւորել, և սորվեցնել արդիական մեքենաներով, դիւրամատչելի գիներով և պայմաններով, բոլոր երկիրների համար, մասնաւորապէս Իրաքի, Սիւրիոյ և Պարսկաստանի համար։

Ուղեցէք մեր քաթալոկները որոնք ձրի կ'ուղարկուին։

Իրաքի մասնաճիւղ, Մոսուլ, պանդոկ Լոնտոն.

A. A. Markarian of Co.